

ստէպ նորանոր երկիրներ աչուրնուն կը հանդիպէր . և առանց գիտնալու որ մըն ալ յանկարծ իրենք զիրենք այն կղզիներուն գիմացը գտան , որոնք այն ատենները Ռորդուգացոց ձեռքն էին , և կ'ըսուէին Մօլ-44էան կղզի , կամ Հաթեմոյ ( որովհետև այդ վաճառական ազգը հոնտեղէն պղպեղ , դարսենի ' , մեխակ և ուրիշ համեմներ կը հանէր , որոնց ախորժը Սաչակրացմէ Լարոպա մտեր էր ) : Սեբաստիանոս տէլ Վանոյ ինքըզինքը կորսնցուց զարմանքէն և ուրախութենէն . իմացաւ որ քիչ մը ատենէն Բրեւէլեան Հնդկաստան պիտի հասնի , և թէ Չինաստանի ու Ղաթնի տէրութեանց մօտ էր , զորոնք ատենօք Սարգոյ Ռոյոյ վենետիկցի երեւելի ճամբորդը Լարոպացոց ճանչցուցեր էր համբաւաւոր Չիլանկոյ կղզիին աւնուամբը : Եւ այս ամենօգտակար գիտին վրայ գոհ եղած , իր մնացած մէկ նաւովը միայն , որն որ Յաթեմոյն կը կոչուէր , բորդուգացի նաւուղիդ առած՝ անոր առաջնորդութեամբը սկսաւ դէպ 'ի Սպանիա ինքըզինքը շտկել Բարեյուսոյ Վիլուոն վրայէն , զոր քսան տարի հազիւ կար որ Սասգոյ տէ կամա գտեր էր :

Յետ անընդհատ նաւարկութեան մը , որ իրեք տարի և քսանըութը որ քշեց , որով իրապէս աշխարհքիս չորս կողմը պտրտեցաւ , վասն զի բոլոր աշխարհքիս մեծագոյն ցամաքներէն անցաւ , վերջապէս հասաւ Սպանիա 1522 տարուոյն : Սե՛ծ զարմանք և մեծ ցնծութիւն եղաւ ամենուն , որոնք որ այս ճամբորդութեան պատմութիւնն ու դիպուածները կը լսէին , և Սակեւլանին դժբաղդ մահը միայն զիրենք կը տիրեցընէր , որ չկրցաւ իր ծանր աշխատութեան պտուղը գոնէ տեսնել ու այնպէս մեռնիլ :

Բայտարաքոյ կարգի ճամբորդութեան պատմութիւնը մէկը թէ որ ուզենայ լաւ ըմբռնել , որ վերջը դեռ ուրիշ շատերն ըրին , պէտք է երկրագունտ

1 ՏՃ . Տրւէն :

մը առնէ և վրան դիտէ Սակեւլանի ու իր արժանաւոր յաջորդին ըրած ճամբորդութիւնը : Բայց մեզի զարմանալին աւելի այս է , որ այդ երկայն և վըտանգաւոր ճամբորդութիւնը Վրիստափոր Վոլումպոսին մեծ մտածութիւնը ստուգեց , որն որ առանց առաջնորդի՝ միայն իր խելքովը մակարերեր էր թէ դէպ 'ի արեւմուտք նաւարկելով , պէտք էր որ վերջապէս Բսիոյ արեւելեան ծովեզերքը հասնինք և Բրեւէլեան Հնդկաստան :

Սակեւլանի պատմութիւնն ընելէն ետքը՝ Սակեւլանի անցն ալ կ'արժէ համառօտ մը ստորագրել . մէկ կողմը ընդարձակ դաշտեր են չոր , աւազուտ , առանց ծառի . ուր Բադակոնացիք կը բնակին , որ հարաւային Բլեբիկայի վայրենի ազգերէն մէկն է , որոնց հասակը Լարոպացոց հասակէն շատ աւելի բարձր է : Եւ անոր դիմացն ալ մեծ ու պզտի կղզիներու խումբ մը կայ , որոնք Բադակոնեան արշտեղափոս կ'ըսուին , կամ Երէիւ Հրոյ , որովհետև աշխարհքիս ջերմագոյն կլիմային տակը կ'իյնան : Բայ կղզիներէն մէկուն ծայրը , որ հարաւային կողմին ամենէն առաջ գացած մասն է , Գլուի Հոան կը կոչուի՝ անգղիացի նաւապետի մը անունէն , որ այն հրուանդանին առջի գտնողն եղաւ . և հիմա Լարոպայէն Սաղաղական ուլկիանոս գացող նաւերը ասոր դիմացէն կ'անցնին , աւելի հանգիստ ըլլալուն քան ըզՍակեւլանի անցքը :

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Կոստանդին Սիմոնիդէս յոյեր :

Բնուն յայտնի է թէ Լարոպացիք որչափ մեծ յարգ կու տան հին Յունաց գրուածքներուն՝ անոնց հնութեանն ու ազնուութեանը համար , և թէ հետեւաբար հին ձեռագիրները որչափ կը յարգեն ու անոնց անմշաս պահպանութեանը որչափ վրէժխնդիր են . բայց

միշտ գիտնաց ժողովքներուն մէջ մեծա-  
մեծ խնդիրներ ելած են ձեռագրաց  
վաւերականութեան կամ անվաւերա-  
կանութեանը վրայ, որպէս զի չըլլայ որ  
առանց հասուն քննութեան ու անփոյթ  
դատողութեամբ՝ գրականութեան մէջ  
սուտ պարծանքներ աւելնան . և իրա-  
ւամբք . վասն զի շատ հանձարաւոր  
մարդիկներ կը գտնուին, որոնց ճար-  
տար խելքը շահասիրութենէ զրգուե-  
լով՝ կը յանդգնին գրականութեան պէս  
սրբազան արուեստի մը մէջ խարդա-  
խութիւն բանեցընել . և ահա այսպիսի  
գիպուած մը այս վերջի ատեններս ալ  
պատահեցաւ, ինչպէս որ կը պատմէ Ա-  
Բէնէնի ըսուած անգղիական օրագիրը :

Սիմոնիդէս անունով յոյն մը սուտ  
հին ձեռագիրներ շինելով՝ Ալեքսանդրի  
մէջ ասպիս անդին կը պտրտէր : Աս-  
տանդնուպոլիս որ գնաց, ջանաց իր ինք-  
նահնար աներեւոյթ հին գրուածքնե-  
րովը, զորոնք Այնուս լերան վանքե-  
րուն հարուստ գրատուններէն հանած  
կը ձեւացընէր, մեր ազգայնոց հայրե-  
նասիրութեան զգացմունքը զրգուել տա-  
լու, ուսկից անշուշտ մեծամեծ ահրն-  
կալութիւններ ունէր . կ'ըսէր որ Ալ-  
դէանդրի Ընդհանուր պարսո-ւի-ան Հայոց  
գրուածքը ունի իրեն գտած ձեռա-  
գրաց գանձերուն մէջ, թէպէտ և չէր  
համարձակեր մէկու մը ցուցընելու . ան-  
կէց զատ կը գտնուէին իրեն քովը Բա-  
բելոնիան թամանահափրո-ւի-ան, Ալպի-  
լարեայ Պարսո-ւի-ան ամենայն աղփաց, և  
Վարդ Կառնու-որ արանց ըսուած ժ գարու  
գրուածքները, որոնց մէջ ալ նմանապէս  
տեղեկութիւններ կային Հայոց ազգին  
վրայ . ասոնք Աթէնք դառնալու որ ըլ-  
լար՝ ի լոյս պիտի ընծայէր : — Այնպի-  
սի խարէական դիտաւորութեամբ՝ ին-  
տրա գնաց, որ կարենայ հոն իր ձեռա-

1 Կոստանդնուպոլսոյ վրայօք տուած տեղեկու-  
թիւննիս կ'առնենք Բանալէ օրագրէն, զորն որ կը  
հրատարակէր Պ. Յովհաննէս Հիսարեան : Մենք  
փոխանակ գիւրահաւատ սեպելու զինքը այսպիսի  
նիւթի մը մէջ, կը գովէնք մանաւանդ իրեն ազգա-  
սիրական եռանդը, որով հետամուտ կըլլար այս-  
պիսի ցանկալի գրոց գիւտին :

գիրները աղէկ գնով ծախել : Այնկէց ան-  
ցեալ տարի Պեռլին անցաւ, ուր այն-  
պիսի յաջողութիւն մը գտաւ իր այս ա-  
նարգ շահավաճառութեանը, որ բո-  
լոր իմաստնոց կաճառները տակնուվրայ  
եղան : Սիմոնիդէս հոնտեղի գիտուն-  
ները դիւրահաւանութեան մէջ ձգեց,  
որով գերմանական գիտութեան մեծա-  
նուն աւանդապահները այնպիսի խար-  
դախութենէ մը խաբուեցան, որն որ  
ուսումնական պատմութեան մեծագոյն  
հրաշալիքներէն մէկը կրնայ սեպուիլ :

Արքոր Աւորտուրահ անգղիացի բա-  
նաստեղծը կը բաղձար թէ երբ պիտի  
յայտնուին Սիմոնիդէս յոյն բանաստեղ-  
ծին քերթութիւններէն երկայն հա-  
տուածներ, կարծես թէ մարգարէական  
հոգւով գուշակեր էր հիմակուան Սիմո-  
նիդէսին ծագումը, որն որ մեզազա-  
թեայ գալար մը ձեռքը առած՝ գնաց  
Պեռլինի իմաստուններուն քովը, որպէս  
զի հանէ տարածէ անոնց առջև հին Ա-  
գիպտացոց հարստութիւններուն՝ վրայ  
եղած գաղտնիքները, ամենէն աւելի  
դժուարին պատմական խնդիրները լու-  
ծէ, մէկ խօսքով՝ Ագիպտոսի ժամանա-  
կագրութեան վրայօք անվերջանալի հա-  
կառակաբանութիւնները վերջացընէ :  
Այս վաւերական մաղաղաթէ գիրքը,  
զորն որ քննելու համար տուեր էր այն  
իմաստուններուն ձեռքը, նոր գտուեր էր  
չենք գիտեր Ասիոյ մը կողմը . Կրիստոֆէր<sup>1</sup>  
էր, ու երկիջեան եօթանասունըմէկ  
թերթէ բաղկացեալ, որ է ըսել ընդ  
ամէնը 284 սիւն, և տառերն ալ մեծ  
բոլորգիր էին, ինչպէս որ Տինտորֆ  
իմաստունը կ'ըսէ . ասիկայ իրեն վրայ  
առաւ ձեռագրին մէկ մասը հրատարա-  
կելու այդ մակագրով . Ռեանէայ Ադէ-  
սանդրացոյ զԼաֆա-որաց Եփեպոսի ֆիլ-  
էրէ, Կանեալ ի Կրիստոֆէր յեռափրէ . ի լոյս  
ընծայեաց Գոլթեյնս Տինտորֆ . 1856 :  
Սիմոնիդէսի ըսածին նայելով՝ ոչ միայն  
Մանթիմոնի պատմութիւնը ծանօթ ու  
ընտանի էր Աւրանիոսի, այլ նաև Սեմ-  
փիսի ու Հելլուպոլսի տաճարներուն

1 Գ.Գ. Dynastie.

2 Գ.Գ. Palimpseste.

մէջ եղած սրբազան զիւաններն ալ մը-  
տեր էր , և հոնտեղէն ժողոված հմտու-  
թիւններովը յօրիներ էր Ազգիպատոսի  
ներքին տարեգրութիւնները : Այս ա-  
ռասպելական կարծիքին՝ Վերմանիոյ  
առաջին կարգի իմաստունները հաւա-  
նեցան :

Այդ կրկնագիր մագաղաթին վրայ ,  
որն որ ժԲ դարուն քերուած է եղեր ,  
ուրիշ մը չորս զանազան գրուածքներ  
օրինակեր է , որ նոյն ատեն աւելի հար-  
կաւոր կ'երևային քան զԱւրանիոսի  
պատմութիւնը . Ա , Յովսէպոսի Ճա-  
յաղափս Մախբեանց . Բ , Պարմոն-Թեան  
կոսին Մարիամո և գիտի սրբոյ հան-  
դերձին . Գ , Արտանդիանոս կայսեր զը-  
րուածք մը , որ է նկարագրութիւն Ա-  
զեսիայէն Արտանդնուպոլիս խաւրուած  
Քրիստոսի դաստաւակին . այս գրուած-  
քը Վանայէ՛Քիս արդէն հրատարակած  
է . Դ , Պարմոն-Թեան Սրբոյն Յովհաննոս  
Մէրոյէ և գիտ գլխոյն : Տինտորֆ կ'ը-  
սէ որ այս չորսը զիւրին է կարգալ ,  
բայց Աւրանիոսի պատմութիւնը այս-  
պէս չէ , և թէ հին բնագիրը դուրս  
հանելու ու կարգալու համար՝ խիստ զօ-  
րաւոր բնալուծական նիւթեր հարկ ե-  
ղեր է բանեցընել :

Բայց արդեօք ո՛վ է այս Աւրանիոսը .  
նոյն իսկ Տինտորֆէն , որ մանրամասն  
տեղեկութիւններ կու տայ , ու մեր Աի-  
մոնիգեսէն լսենք : Այսին Ստեփանոս  
Բիւզանդացին կ'ըսէ որ Աւրանիոս ա-  
նունով մատենագիրը յօրինեց Աւրաբիոյ  
պատմութիւնը , և թէ խիստ արժանա-  
հաւատ մատենագիր է . ասկէց Աիմն-  
նիգէս նոր գանձ մըն ալ դուրս հանեց ,  
որ է մագաղաթեայ գալար մը և Վոն-  
նոս քերթողին ու Աւրանիոսի վարքերը  
կը բովանդակէ : Վոննոսի վարքին մէջ  
կը կարգացուի թէ այս բանաստեղծը ,  
որ Դիոնիսիան ըսուած քերթութիւննե-  
րը շինած է , Սեծին Արտանդիանոսի  
ատենն էր , և յովսէպոսի թագաւորու-  
թեան միջոցը մեռաւ՝ 392 տարւոյն .  
ուր մինչև հիմա անձանթ էր ամենուն  
ասոր ժամանակը : Աւրիշ այլ և այլ զը-  
րուածքներ ալ գրեր է , որոնց անուննե-

րը կը յիշատակէ ձեռագիրը . և իրեն  
հայրը կը կոչուեր Պլէնիպոս , որուն  
վրայ խորհրդածութիւն կ'ընէ Տին-  
տորֆ՝ թէ երկբայական է այս անու-  
նը , որովհետև յոյն լեզուի մէջ ամե-  
նեին անուն մը չկայ որ պէ՛ն սկզբնա-  
ւորութեամբ կազմուած ըլլայ : Իսկ  
այս վերոյիշեալ Աւրանիոսը՝ աշակերտ  
էր Արիսիպոսի ազեքսանդրացւոյ . իր  
ժամանակին թուականը որոշ չգիտ-  
ցուիր , բայց յայտնի կ'անուանին իրեն  
շինած բազմութիւ գրուածքները , և են  
ասոնք . Գ գիրք՝ ի վերայ Լափա-որաց Ե-  
փիպոսոցոց , Գ գիրք՝ ի վերայ Իբնայ Եփիպ-  
ոսի , Բ գիրք՝ շօրինաց Գրեալ ի Իբնայ Ե-  
փիպոսոցոց , Զ գիրք՝ ի վերայ Բնախոն-Թեանց  
Եփիպոսոցոց , Բ գիրք՝ զհնախօսոս-Թեան Ե-  
Լովպոսոց , Ե գիրք՝ պարմոն-Թեան Արա-  
բիոյ , Բ գիրք՝ ի վերայ Լափա-որացն ԵԼով-  
պոյ , Գ գիրք՝ պարմոն-Թեան Լեբեախան Գե-  
րոն-Թեանց , Դ գիրք՝ զհնախօսոս-Թեան Լեփիոյ ,  
Բ գիրք՝ զԿորնոյ Լափա-որաց , Դ գիրք  
անուանեալ ժամանակադրոն-Թեան Եփիպոս-  
ի : Հիմա ասոնք լսելէն ետքը՝ մարդ  
մէյ մը մտածէ թէ բոլոր այս գրոց հնա-  
րողը յետ այսչափ հմտութիւն , երևա-  
կայութիւն ու գիւտ ցուցընելու՝ այսօ-  
րուան օրս Պեռլին բանտ գրուած կը  
հեծէ սպասելով իր դատաստանին վըճ-  
ուոյն : — Ինչ որ է նե , գերմանացի ի-  
մաստունները այսպիսի անգին գանձի մը  
երկիրը զածութեամբ նայեցան ու յար-  
գութեամբ մեծարեցին : Մանեթանի  
ստուերն էր , մանաւանդ թէ նոյն ինքն  
Մանեթան , ըստ բացատրութեան ան-  
գղիական օրագրին , որ կ'ելլէր իր հին  
գերեզմանէն ու յարութիւն կ'առնէր ,  
որպէս զի այն բազմակնձիւն ու դժուա-  
րալոյծ ժամանակագրութեան վրայ ե-  
ղած անմիաբանութիւնները համաձայ-  
նեցընէ , վէճերը դադրեցընէ , և Շամ-  
բոլիոններու , Պունսէններու , Ասղէ-  
լինիներու ու Լեբսիոններու կարծիք-  
ները որոշէ : Աւրանիոս , այն Վսենոկ-  
լեսին որդին , որն որ յօրինեց ( գար-  
ձեալ նոր գիւտ ) հաւովմական գեղեցիկ  
պատմութիւն մը , ընծայեց իր Ազգիպ-  
ատոսի թագաւորաց պատմութիւնը Տէի-

մաքոս անուանի մատենագրին ( այս ալ նոր հնարուած ), որն որ նոյն ատենուան մատենագրութեան մեծ պաշտպան էր ու Եզրիպտոսի վրայ ալ գրուածք մը յօրիներ էր . և ահաւասիկ Ուրանիոսի այս պատմութիւնը մագաղաթեայ գալարի վրայ դուրս կը հանէ Սիմոնիդէս : — Տինտորֆ ասոր մէջի բովանդակած նիւթը կը ծանուցանէ . կը սկսի ասիկայ Մեթրաքսի թագաւորութենէն , որուն կը յաջորդէ Պալթոմ որդին , որ 'ի յիշատակ իր հօրը տաճար մը կանգնեց : Գիւրին է իմանալը թէ Սուրբ Գրոց մէջ յիշուած Սեպտայի մը և Սիմոնիդէսի յիշատակած Սեպտարագամի անունը երկուքն ալ մի և նոյն անձինքն են . որով Սուրբ Գրքը զօրաւոր հաստատութիւն մը կու տայ Ուրանիոսի : Ենք պատմութեան մէջ խօսուած է դարձեալ Մեթրաքսի , Ալեմանիոս , Փայագէս , Կրեմաիդիոս թագաւորներուն վրայ , որոնցմէ որը երեսուն տարի , որը յիսուն տարի ապրեցան . ասանկ վերջի աստիճանի ճիշդ է Ուրանիոս թուականներու կողմանէ : Եւ յհ հրաշարի ձեռագրին մէջ Սիմոնիդէսի հնարած յատուկ անունները միայն բաւական կրնային ըլլալ մարդու մը փառք ու համբաւ տարու : Մէջը կը տեսնես թագաւորներ , որոնք իրենց կնիկներէն կը թունաւորուին , ուրիշ անձինք ալ իրենց հայրերը կը սպաննեն . կը տեսնես դարձեալ պատերազմներ , դաւաճանութիւններ , մարդասպանութիւններ , ապրտամբութիւններ . միով բանիւ՝ ամենակատարեալ ու բոլորովին ճշմարտանման պատմութիւն մըն է :

Ինչուան հիմա ըսածնիս Ուրանիոսի պատմութեան Ե գրքին վրայ էր . տեսնենք հիմա թէ Տինտորֆ Բ գրքին վրայ ինչ տեղեկութիւն կու տայ , որ աւելի հետաքրքրական է : Եւս Բ գրքը կը սկսի Մենեսէն , և անկէց առջի եղած բոլոր դից ցեղերուն կարգը տեղն 'ի տեղը դրած է : Բոլոր մէջի պատմած գեպքերը հրաշարի կերպով կը համաձայնին հին մատենագրաց աւանդաներուն հետ . կ'ըսէ թէ Մենէս թա-

գաւորը 189 տարի ապրեցաւ , և ձիագետի մը սպաննեց , ինչպէս որ կը գրտնենք Սիմոնիդէսի մէջ : Կը յիշատակէ նաև Կայիէոս կամ Կայոէիոս ըսուած Էնն Լիբիկեցի թագաւորն ալ , որուն թագաւորութեան ատեն Լիբիս կովը իր մեծահանգէս մուտքը ըրաւ Եզրիպտոս , ուսկից այս սրբազան կովուն պաշտամունքն սկսաւ Եզրիպտացոց մէջ : Հոս Ուրանիոսի պատմութիւնը դիւցազնական ոճ կ'առնէ , և հին ժամանակուան Երոզոտոսն ու նոր ատենի Ուոդր-Սոթթը կը գերազանցէ : Կայիկոս թագաւորը պատերազմ կը հրատարակէ Երաբից Գալամուդէններուն դէմ . և իր բանակը կը կազմուի երսուներկեց գունդէ , որոնց իւրաքանչիւրը մէյմէկ զօրավար ունին ու մէյմէկ դրօշ . Լիբիս զօրավարը , որուն դրօշին վրայի նշանը կ'ը մըն է գեղարդի մը ծայրն անցուցած , 'ի մահ կը վիրաւորի . ինչպէս նաև Մեմփիս , երէն զրօշակին զօրավարը , և Մենէս , այժմ դրօշակին զօրավարը : Մեծ յուզարկաւորութիւն ու մեծ հանգէսներ կը կատարուին ասոնց մահուանը . այժմ , երէնը , և մասնաւորապէս Ադիս կ'ըլ՝ աստուածոց կարգը կ'անցնին , և Եզրիպտոսի կրօնքը կերպարանափոխ կ'ըլլայ :

Եւս փառաւոր ու բանաստեղծական նոր ծանօթութիւնները ամենուն հաճոյ անցնելէն զատ՝ մասնաւորապէս Էբսիոս ու Պունսէն գիտուններուն աւելի ախորժելի կու գային , որովհետև ասոնց գրութիւններն ու ժամանակագրական ենթագրութիւնները լիովին կը հաստատուէին Սիմոնիդէսի ձեռագրէն : Եւս բաղդաւոր եղաւ 'ի ըսկրզան Սիմոնիդէս . այս նիւթիս համար ուսումնական ժողովք մը հաստատուեցաւ , և Գերմանիոյ առաջին բնակիչները՝ Պէքքեր , Պէք , Էբսիոս , Բերց , Հաուբդ ու Մայնէքէ՝ մէկ բերան վիպեցին կրկնագրին վաւերականութեանը . Էբսիոս գիտունը , որ-

1 Ժամանակակից Տեղաւորը կ'ըսէ թէ միայն երեսնէն հունգուր թ եղաւ . որ ինչուան վերջը այս ձեռագրին ստուգութեանը չհաստատուեց :

պէս զի այս ձեռագիրը ձեռքէ չփախչի՝ 2,000 Բրուսիոյ Թալէր (7,000 Ֆր.) կանխիկ գրաւ տուաւ Սիմոնիդէսի իր քսակէն . և զերմանացի գիտունները աղաչանաց գիր մը ներկայացուցին Բրուսիոյ Թագաւորին , որպէս զի գնէ այսպիսի գանձ մը՝ որչափ որ Թանկագնոյ ալ ըլլայ . վերջապէս՝ Տինատրֆ , որուն Թերևս հաւասար մը չկայ յոյն ձեռագիրներ տեսած ըլլալու կողմանէ , աշխատութեամբ կարողաց այս Ուրանիոսը , Թարգմանեց , ու տեղեկութիւններ տուաւ վրան : Սակայն բոլոր այս յաջող տեսարանը՝ ետքը շատ ծանր նստաւ Սիմոնիդէսի :

Եւս տարուան յունուարի վերջերը յանկարծ Սիմոնիդէս Պեռլինէն Լիբսիա գնաց՝ առած գրաւը ձեռքը : Լիբսիոս , որ վերջապէս ճանչցաւ Սիմոնիդէսի խաբէութիւնը , ետեւէն մէկէն հասաւ ոստիկանութեան պաշտօնակալով մը . հոն բռնուեցաւ Սիմոնիդէս փետրուարի 16-ն , ու անկէց Պեռլին բերուեցաւ : Սեժ հանձար , ու մեծագոյն ճարտարութիւն . ափսոս որ գովելի մասին չգործածեց Սիմոնիդէս այս Բրտուծոյ տուած երկու գեղեցիկ ձիրքերը :

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Յտղագս շինուրեան Սիրամարայ , և րէ ոյր ոմանք յառաջ քան զձեռնարկելն արքայի (Գագկայ) սող և ոչ արժանի ինչ յիշատակի ՚ի նմա գործս գործեցին :

Եւ արդ մեր բաղձալի սիրով բուռն հարեալ զգեղեցիկ պատմութեանց , ըզբազմօք զանց արարաք զբուցատրութեամբք , մանաւանդ որ անհուն շատաբանութեամբք իցեն լի : անօգուտ մեզ առ ՚ի պատմել , և անշահ լսողաց առ ՚ի լսել . ուստի և յայտցանէ ՚ի բաց որոշելով զմեր միտս , յօգտակարն մեր փութասցուք պատմութեանցն հանգէս , և անվրէպ յայտարարութեամբք որ ինչ ՚ի սկզբանց անտի շինութեան աշխարհիս հայոց ՚ի հայկայ աղեղնա-

ւորէ , և ՚ի նորուն զարմից , և ցկաթոս և վազաշատ Ը ամիրամն տիկին Բարեստանեայց , և ՚ի նմանէ յայլս , և յայլոց ևս յաւետ ձեռակերտք և շինուածք յիւրաքանչիւրոցն յերկրիս մերում եղեն , մեր առ ամենայնն անձամբ հասեալ և աչօք տեսեալ . ձկտեալ և ՚ի հեռաւոր աշխարհս , մինչև ցլղարջս և Ը ուշեթացիս , և առ լերամբն կաւկասայ , և յԱճիզ մինչ ՚ի մուտսն Վաղայ . և ընդ Տայաստան , և ընդ ամենայն հիւսիսականս , և ընդ արևելս . ՚ի հետիոտս գնալով տեսաք զգործ քաջաց և նախնեաց , միայն զմերս գրաւեաց զմիտս և զտեսութիւն հրաշակերտն և քան զբազումն նորանշանն և զարմանալին Բղթամար . որ Թէպէտ և յառաջ քան զայսոսիկ ՚ի Վաւթայ սախաունոյ , և յԱռաջամայ ոչտունոյ , և ՚ի Վաղափրանայ ասի առեալ շինութիւն , որ զՎաղեստինացոյ աշխարհն հանդերձ հիւրկանեաւ քահանայիւ գերեալ ածբնակեցոյց յերկրիս մերում , սակայն ամենեքեան սոքա իբրև ՚ի տաղաւարի , և կամ որպէս ՚ի հուզս մրգասպահաց բնակեցան յերևելի յայնմիկ կղզւոջ կօչեցեալն Բղթամար , մինչև յաւուրս մեծի արքային հայոց Վաղկայ . որ քաջակորով գիտութեամբ նայեցեալ ՚ի տեղոյն զբօսանս , և ծանուցեալ զնա ապաստան լինել աշխարհի ՚ի հինից Թշնամեաց , ձեռնարկէ հիմն արկանել զնա ահեղ իմն և զարմանալի հիացմամբ . հրաման տուեալ բազում արուեստաւորաց և անթիւ մարդկան ըզհաստեալ վէմն ծանունս եւ դժուարակիրս հոսել ընկենուլ յատակս ծովուն անհնարին խորութեանն . եւ ժամանակաւ ինչ այսպէս ջան յանձին կալեալ մեծի արքային , եւ յանկարծակի եկն եկաց կանգնեցաւ քարայտական ամբարտակ կանգունս հինգ ՚ի վերայ բարձրացեալ մկանաց ծովուն , որ մտացն աչօք իբրև ՚ի ցամաքի շարայարեալ տողազրէ զհաստակառոյցն վիմաց կարգս . յորոյ վերայ լար եգեալ ձգէ զպարիսպն շուրջանակի՝ իբր ձիարշաւանօք հինգ , և պարիսպն է հրաշակերտ , ահեղակերպ